

դէր դրադիւ. մահուան հետ ևս պատերազմիլ կը ջանար, որ վերջապէս ան աստիճանի տկարացուց զինքը, որ զրիչ բռնելու և մտածելու՝ ալ կարողութիւն չ'ունէր: Բժիշկներուն խորհրդովը՝ անցեալ տարւոյն ապրիլի 5-ին անկողին մտնելով, չի կրցաւ մէյմըն ալ ելլել անկէց, որով լմացուց կենաց ասպարէզը 44 տարեկան, 6 տարի փայլելով նախարարութեան աթոռը՝ որոյ ժառանգութեանը արժանաւոր պաշտօնեայ էր: — Յուզարկաւորութեան հանդէսը՝ Հունգարիոյ իշխանազն—բրիմաս ծիրանաւորը կատարեց ներկայութեամբ անբաւ բազմութեան, որոց տխուր կերպարանքը և աղի արտասուքը, ի կուրուստ բարերարին հայրենեաց, սրտաշարժ տեսարան մի էր: —

Տէրութեան նախարարի մը թէպէտ դժուարին է աղքատ ըլլալ և աղքատ մեռնիլ, բայց հանգուցեալը հաւատարիմ ըլլալով իւր պաշտօնական մատակարարութեանցը մէջ, ոչ եթէ իւր յատուկ օգտին, այլ ազգին երջանկութեանը համար զոհեց իւր կեանքը, որուն միլիոններ շահելու պատճառ ըլլալով ինքը աղքատորէն մեռաւ: — Վեհփառ կայսրը՝ անոր այրի կնոջը՝ տարուէ տարի մասնաւոր զուար մը կապեց՝ ի նշան երախտագիտութեան հաւատարիմ ծառայութեանը՝ իւր արդիւնաշատ պաշտօնէին:

Հ. Ն. Ջիգի.

ԻԾԽԱՆԱՑ ԿՂԶԻՔ



ԲՐՈՂԻ պզտիկ կղզին որ տաճիկները սովորաբար Գնալը կ'անուանեն, հողոյն կարմրութեանը համար, առաջինն է՝ ուր շոգեխաւը կը հանդիպի Կոստանդնուպոլսէն դալուն: Բոլորովին մերկ և անպտղաբեր է, հազիւ թէ տեղ տեղ քիչ մը մշակեալ: Գեղեցկատեսիլ ճամբաներ, որ ոչխարաց խումբերուն ոտքովն ձեւայած են, կղզւոյն բոլորտիքն կը շրջապատեն, և մինչև բլրոյն դադար կ'եղլեն: Հոն չորս կողմանէ տեսարանը գեղեցիկ է, Մարմարայի անուշ քամին կը զովացընէ արևուն շեշտակի զարկած ճառագայթներն այս ընդարձակ բաց տեղումնքը: Պզտի նաւահանգիստը կամ աւելի թումբն, որ շոգեխաւուց հանգրուանի տեղն է, բաւական բազմաթիւ տուններու խումբ մ'է, փայտէ շինուած, և ամենևին առանց ճարտարութեան: Խոշոր սօսոյ ծառ մը, որ գեղին մէջտեղը կը բարձրանայ, մեծ հակասութիւն մըն է իր ուժով աճմամբը՝ բլրոյն կողերուն կատարեալ մերկութեանը քով: Բրողի կղզւոյն հողը քիչ արժէք ունի, և մայրաքաղաքին մտաազոյնն ըլլալովը, ինչպէս որ ըսինք, խանութպան դասն հոն կը յաճախեն: Շատ մը կոտտանդնուպոլսոյ շուկային և քաղքին փողոցներուն մէջ վաճառք ծախողներ, ամեն իրիկուն հոն կը դառնան, երբ որ գործերնին կը լըմնայ:

Կիրակի օր մըն էր երբ մենք Բրողի կղզին հանդիպեցանք. շոգենաւուն մէջ էին խումբ մը ընտանիք, որ երախայի մը մկրտութեանը կ'երթային և միանգամայն իրենց ծանօթից պարտէզներուն մէջ զուարճանալու: Հայր, մայր, ստնտու և երեխայն, կնքարայրն և կնքամայրն, բարեկամք և բարեկամուհիք, ամենքն ալ ելան շոգենաւէն, մկրտութեան արարողութեան պէտք եղած բաները մէկ տեղ, մինչև շինծու ծաղկի փունջ մը ճերմակ շրջալարով (թիւլպէնտ) ծածկած, գոր երեխային ծնողքն կղզւոյն եկեղեցւոյն ընծայ կը տանէին:

Բրողին նաւահանգիստը որ Բիւզանդացոց ատենն ալ կար, բոլորովին գէշ վիճակի մէջ է հիմա, և գրեթէ լեցուած է: Կոստանդինոս պատրիարքը, որ 1832ին աթոռէն վար առնուած էր, և այն ատենէն 'ի վեր Անդրիոնի կղզին քաշուած էր և հոն ալ մեռաւ 1850ին, և ուր որ՝ կէս դար կայ, իր քաշուած ատենը՝ գրեց իր Գոնեստանդիսիաստ գիրքը, ոսկից ես ալ խել մը բան պիտի յեշեմ. կը պատմէ որ սաճկաց տիրապետութեան ատեն Բրողի կղզւոյն յոյն գեղը բոլորովին կործանեցաւ փախստական Ենիէրիններէ և ուրիշ անկարգ մարդիկներէ, որ այս կողմերը կը յաճախէին և աւարտութիւններ կ'ընէին:

Հիմակուան պզտիկ քաղաքը քիչ ատեն կայ որ շինուած է. տուները որ ծովուն եղբրքէն աստիճանաբար բլրակին կողերէն վեր տարածուած են, կանոնաւոր շարք մը չունին. այլ ասդին անդին ցրուեալ են: Քաղաքն ալ, բոլոր կղզին ալ չկրնար բազմամարդ ըլլալ, վասնզի կղզւոյն մէջ անտառ չըլլալով՝ անձրև քիչ կուգայ, մշակութիւն ալ չըլլար. ջրշեղջից ջուրն ալ այսպիսի քիչ անձրև եկող տեղ չկրնար բաւել:

Բուզանդացոց ժամանակ՝ Բրողի կղզւոյն մէջ երեք կամ թերևս աւելի վանքեր կային: Առաջինը ծովեզերաց մօտ էր, Բիւթանիոյ ցամաքին դիմացը, և մեծ ջրամբարի մը մօտ, շատ հին ժամանակէ շինուած, որուն զեռ շրջապատը որսը կը տեսնուի: Մօտ ատեններս Աստուածածնայ նուիրեալ նոր եկեղեցւոյն շինութեան ատեն՝ զտնուեցան այն անուանի վանքին աւերակները, բայց դժբաղդաբար բոլոր կտորուանքներ միայն ելան: Միայն հին շէնքի քանի մը պորփիւրէ սիւները և սեանց խոյեակներ զտնուեցան, որոնք զեղին ետևի կողմն բլրոյն ստորոտը զրուած են հիմայ: Այն մեծ ջրամբարը շինուած էր անտարակոյս վանքին պիտոյիցն համար, և իւր մեծութենէն կ'իմացուի որ վանքը շատ մեծ եղած պիտի ըլլայ: Այս վանքիս մէջ, որուն միայն քանի մը աննշան մասերը մնացած են, չարչարեալ ապրեցան—Բիւզանդիոյ անդադար խոռովութեանց և կրօնական կոտուց զո՛ր գացած՝ երևելի անձինք. Միքայէլ Ռանկապէ և Ռոմանոս Լէքաբէն կայսերք:

Յամին 811 յուլիս ամսուն մէջ Նիկէփորոս Լողթէպ յափշտակիւն աթոռայ և խառնակեաց կայսրը, իր թագաժառանգ որդւոյն Խաչիկ իշխանին հետ Քրոմի Պոլղարաց թագաւորին հետ պատերազմին մէջ ըլլալով, սպաննած էր այն սարսափելի բարբարոսաց տղաքը և արջառներն, և կրակի տուած էր

Թագաւորական պալատն : Քրում յուսահատած երդում ըրած էր, որ մինչև ցմահ ինքզինք պաշտպանէ, և վարպետութեամբ մը բոլոր կայսերական զօրքն դարանի մը մէջ խօթեր էր : Յայները անտառախիտ լեռներով պատած դաշտի մը վրայ բանակած էին, չիմացան որ Պուլղարը ամէն ջանք կը թափէին մեծամեծ ծառերով ճամբաները գոցելու : Այս ահագին աշխատութիւնը երկու օրուան մէջ գլուխ հանեցին, և Բիւզանդացիք կամ անհողութեամբ և կամ բանի տեղ չդնելով՝ անհող կեցան դէմ դնելու, և երբ վտանգը իմացան՝ շատ ուշ էր : Պուլղարները շրջակայ անտառաց կրակ տուին և 'ի ձայն ցլու եղջերաց և պատերազմական թմբուկներու, յարձակեցան իրենց շփոթած թշնամեացը վրայ, մէկ անցքէն միայն, որ բաց ձգուած էր : Յունիսի ՁՅՆ էր, Բուզանդացոց բանակը գրեթէ ամբողջ ջարդուեցաւ, կայսրութեան գլխաւոր պաշտօնէից հետ, յիսունի չափ զօրավարք և պատրիկը մեռան : Որոնք որ զՔրիստոս չուզեցին ուրանալ՝ գլխատուեցան, կախուեցան, կամ նետերով սպաննուեցան, այն կռպպաշտ յաղթականներէն, և կամ բանտերու մէջ անօթութենէ մեռան :

Նիկէփորոսը սպաննեցին լախտի հարուածով մը, և գլուխը բարբարոս թագաւորին տարին, որ ցրցի մը վրայ անկել տուաւ, 'ի տես յաղթական հրոսակին : Քրում, կ'ըսէ թէոփանէս, Նիկիփորայ գլուխը արծաթի մէջ առնել տուաւ, և բաժակի տեղ կը գործածէր : Եւ Պուլղարաց արխուններն իրենց անվերջանալի կերուխումին ժամանակ՝ այդ պժգալի բաժակով կարգաւ դինի կը խմէին, մինչդեռ կիսամերկ գուսաններ որ Դանուբին եզերքէն կուզային, մեծ խօսկանի պատերազմական քաջութիւնները և Բիւզանդական կայսեր և անոր ոսկեգօծ դրահներով անուանի զօրաց բնաջինջ կորուստը կ'երգէին :

Նիկէփորոսին վրայ ամենեւին չցաւեցան Բիւզանդացիք, արդէն ինքն ապրտամբած էր մեծին իրենէի իր կայսրուհոյն դէմ : զէնք 'ի ձեռին կայսր եղած էր, Բրինքիբոյ կղզին աքսորելով աթոռնկէց իշխանուհին : Ետքն ալ վերջի խստութեամբ վարուած էր Պարտանի իր նախանձորդին դէմ : Պատմադիրք զինքը կը նկարագրեն ազահ, կեղծաւոր, և անպիտան բարուք :

Իրեն յաջորդեց իր Ստարաքի կամ Խաչիկ տղան, բայց երիտասարդ իշխանը ծանր վէրք մը առած էր դարանին մէջ, ուր որ հայրը սպաննուեցաւ : Շատ դժուարութեամբ կրցաւ Անդրիանուպօլիս փախչիլ, ուր վերջին ցրուած բանակին մնացածն միացուց : Հոն քանի մը հաւատարիմ զօրականներ վինքն կայսր հրատարակեցին և զահաւորակաւ բարձրացուցած ժողովրդեան ցրցուցին : Կարճահասակ էր, տգեղ, և վարուքն ալ ճիշտ իր հօրն պատկերն էր : Այսպիսի գլուխ մը չէր կրնար անանկ ծանր պարագայից մէջ յարմարիլ, քանի որ թշնամին մայրաքաղաքին վրայ կ'արշաւէր : Խաչիկ հագիւ քանի մը ամիս միայն թագաւորական զահը նստաւ : Հոկտեմբերի առաջին օրերը թագաւորական աթոռէն վար առնուեցաւ, և տեղը դրուեցաւ Միքայէլ Ռանկապէ իր քեռայրն, այսինքն իւր քրոջը Բրոքոբիայի ամուսինը : Ասիկայ շատ դժուարու-

Թեամբ ընդունեցաւ, և այն ատեն միայն՝ երբոր իրեն ըսին որ խաչիկը հրաման տուած էր որ իր աչուքները փորէն: Յեղափոխութիւնը առանց շփու-
թութեան կատարեցաւ. խեղճ խաչիկին մագերը կտրեցին և վանք մը
փակեցին ուր քիչ ատենէն մեռաւ:

Միքայէլ ազնուական ընտանիքէ էր և բարձրաստիճան պաշտօնակալաց որ-
դին և Թուն: Իր ընտիր կատարելութեամբքն կը կարծուէր որ փառաւոր
Թագաւորութիւն մը պիտի ունենար, բայց տկար, անհոգ մարդ մը ըլլալով՝
Բրոքըրիա կայսրուհոյ ազդեցութեան տակն ինկաւ, որ խելացի, արիասիրտ,
բայց բարձրամիտ և անյագ փառասիրութեամբ լցեալ էր: Նիկէփորայ բըւ-
նութիւններէն և հարստահարութիւններէն ընդհանուր թշուառութիւն մը և
հետևաբար տգործութիւն տիրած էր մայրաքաղաքին մէջ: Միւս կողմանէ
պատկերամարտից սոսկալի կռիւը կը տևէր, որով դեռ կայսրութիւնը երկ-
պառակութեան մէջ ինկած էր:

Նիկէփորոս և խաչիկը անխնայ հալածէր էին սուրբ պատկերաց պաշտօնը:
Միքայէլ նորէն ուղղափառութիւնը հաստատեց, բայց չկրցաւ հերձուածը
վերցընել: Պատկերամարտը միշտ կայսրութեան մէջ լեցուն էին, և նայն
իսկ մայրաքաղաքին մէջ: Կայսրն աքսորած էր Բուզանդիոնէն խումբ մը
պատկերամարտներն և նաև Պաւղիկեանքը և Աթէնականքը որ կրօնամոլ ա-
ղանդաւորք էին, շատ ջանացեր էր զիրենք վախցընել մահապարտութեամբ,
և սուտ ճգնաւորի մը լեզուն կտրել տուէր էր, հասարակաց դիմաց սուրբ
Աստուածածնայ պատկերքը սարսափելի հայհոյանօք ոսքի տակ առնելուն
համար, բայց հերետիկոսք միշտ գլուխ կը վերցընէին գաղտնապէս պաշտ-
պանութիւն գտնելով աւագանիէն:

Զինուորական գործերն ալ աւելի յաջող չէին երթար: Պուլկարաց դէմ
պատերազմը ձախող գացած էր, կայսրուհոյն ներկայութիւնը բանակին
մէջ շատ տգործութիւն պատճառներ էր զօրաւորաց և զինուորաց: Թշնամիք
զիւրին յաղթութեամբք թրակիոյ գեղերը և դաշտերը կրակի կուտային, և
ետևէ ետև քաղաքներուն կը տիրէին, վերջապէս շատ թշուառ Թագաւորու-
թիւն մը եղաւ: Միքայէլ Ռանկապէ շատ աղէկ դիտաւորութիւններ ունէր,
բայց չէր գիտեր ինք զինքը յարգել տալ, յայտնի կը դաւաճանէին իրեն
դէմ, և ինքն բոլորովին խաբուած՝ չէր կրնար մէկու մ'ալ վրան կասկածիլ:
Անիշխանութիւնը այն աստիճանի հասած էր, որ անուանի վճուկ մը գաղտ-
նապէս Միքայելին թշնամիներէն զորգտուած՝ երկայն ժամանակ, ամէն օր
կուգար Թագաւորին անցած տեղը և երեսին կը պուար. « Աթոռէդ իջիր
պսակեալ Թագաւոր, ձգէ տեղդ քեզմէ աւելի արժանաւորի մը »:

Յիճին պարնան ատեն Պուլկարաց դէմ երկրորդ պատերազմը փութա-
ցուց անոր անկումը, Լևոն Հայկազն Պարտային տղան, որ կայսերական բանա-
կին մէջ, արևելեան զօրաց գլխաւորն էր, այս ինքն Հայոց և Կապադով-
կիացոց կրկին բանակաց հրամանատարն էր: Ազրիանուպոլոսոյ պատերազ-
մին մէջ, իրեն զօրքերովը ետ քաշուեցաւ, և ապահով յաղթութիւն մը՝
շատ աղիտալի փախուստի մը դարձուց:

Մինչև և կայսր Բիւզանդիոն կ'երթար օգնութիւն փնտռելու համար, կեղծաւոր հայազգին Ալքրիանուպոլսոյ մէջ կայսր հրատարակել տուաւ ինքզինք, Նիւնզուլթիւնը առաջ տանելով որուն համար վերջը գաւեհեռն (գետնաօրիճ) խաբարայ անունը դրին անոր: Առաջ անանկ ձեացուց, որ իբրև թէ չէր ուղեր կայսր ըլլաւ. իր կողմնակիցներէն մէկը Միքայէլ Թշուասն՝ պոռաց իր երեսին անոր սուրը առնելով. « թէ որ մեր ուզածը յանձն չառնուս՝ այս սուրը անմիջապէս վերջ պիտի զարնէ »: Ակամայ մարդարէութիւն մը, որուն յիշատակը Բիւզանդացուց ակելորդապաշտ մտաց վրայ մեծ տպաւորութիւն ըրաւ, երբ ութը տարի վերջը՝ նոյն Միքայէլի առաջնորդութեամբ ապրստամբք սպաննեցին այս հայազգի կայսրն: Այն միջոցին խաղը աղէկ խաղաց: Յրուած բանակին նորէն ժողուելով այս յափշտակիչն մայրաքաղաքին վրայ սկսաւ քայել, ամենեւին հոգ չընելով յաղթական Պուլկարաց, որ այս հարկերերորդ անգամն էր՝ որ աւարի կ'առնուին կայսերական զաւառներն:

Բուն կոխ մը կը սպասուէր ընդ մէջ հաւատարիմ մնացած զօրաց և արևելեան բանակին, բայց Միքայէլ Ռանկապէ իշխանութենէն զգուած, և իւր բարկութիւնը զսպելով ընդդէմ ապերախա ապստամբին, զոր ետ կանչած էր Նիկիփորայ արքորանքէն, յայտնեց՝ որ կաթիլ մը արիւն չթափուած՝ հաստատուն միաքը զեր էր աթուէն հրաժարիլ: Յաւալի տեսարան մը բացուեցաւ այս յայտարարութեան վրայ. կայսեր հաւատարիմներն, որ արդէն կը տեսնէին թէ ինչ անհամար սպանութիւններ պիտի ըլլան, որ բնական հետևանք էին Բիւզանդիոյ ամեն յեղափոխութեանց ժամանակ, իւր ոտքը ինկան, աղաչելով որ այս կռուէն ետ չքաշուի: Մանաւանդ Բրոքորիա, բարբոսի յուսահատած իւր անկմանը վրայ, որ պարապը կը հանէր իւր փառասիրութիւնը, իւր ամուսնոյն ոտքը ինկաւ աղաչելով. երբեմն խիստ խօսելով, երբեմն աղաչանաց խօսքերով, ամեն հնարք գործածեց, կը յիշեցընէր իրեն իւր սողաքը որ թագաւորութենէն պիտի զրկուէին, մասնաւորաբար երիտասարդ Թէոփիլակոսը, որ քիչ ատենէն ՚ի վեր կայսրութեան գործոց մէջ մտած էր, նոյն իսկ այն՝ որուն ոսկի միտալներն Բիւզանդական դրամագիտութեան դժուարագիւտ դրամներէն մէկն է:

Այս Թէոփիլակոսին համար էր որ կայսրը Մեծին Կարդուսէն փրանկ աղջիկ մը հարս խնդրեր էր: Բրոքորիա խօսեցաւ դարձեալ աղջկանցը վրայ, որ բռնի մայրապետ պիտի ըլլային: Վերջապէս յիշեցուց. այնչափ երիտասարդաց կենացը վտանգը որ թիկնածուին ծանօթ անգթութեանցը զո՞ պիտի ըլլային: Իւր բարկութիւնը սաստկացաւ Թէոփոսիայի, Լևոնին կնոջը դէմ, որ Արշաւիր հայ պատրիկին աղջիկն էր. « Տեսնեմ պիտի ուրեմն, կը հառաչէր, որ իմ թագս այն խառնակեաց կնոջ գլուխը դուրի »: Այս ածականէն շատ ակելի ծանր բառ մը գործածած է, որով սովորութիւն ունէր, կ'ըսեն, անուանելու թիկնածուին թեթև վարուք կնիկը:

Ոչ ինչ կրցաւ համոզել զՄիքայէլ, որ հաստատուն կենալով իր մտացը վրայ, հանեց թագաւորական նշանները և Լևոնին խրկեց, որոնք էին, թագը

որ էր մեաքսէ գտակ մը մարգրիտներով և քարերով զարդարուած, և ոսկիէ շրջանակի մը մէջ առնուած էր, որուն վրայ երկու բոյրածէ շրջանակներ և զագաթն իրարու կպած տեղն խաչ մը կար: Ծիրանի զգեստը ոսկիէ կոճակով, որուն վրան ալ քարերով զարդարուած էր, և աջ թեւին վրան ալ ոսկիէ շքանշան մը, վրան վերջի թագաւորին դէմքը փորագրած. կարմիր կօշիկներ ոսկիով բանուած, խաչաձև արքունական գաւազանը և խաչակիր գունդը: Խեղճ կայսրը ըսել տուաւ միանգամայն յաղթականին, որ մայրաքաղաքին դռները բաց էին իրեն: Վերջը իրեն և իւր տղոցը մագերէ կրտրել տուաւ և կրօնաւորական սքեմն հագուց ամենուն, զոր այնչափ իշխանք և իշխանունիք իրմէն առաջ հագուած էին մահուընէ ապատելու համար, և փարոսի եկեղեցին քաշուեցաւ Լեւոնին հրամանացը սպասելով:

Այս փարոսի եկեղեցին, զոր շատ անգամ Բիւզանդական ժամանակադիրք կը յիշեն, մատուռ մըն էր՝ որ համանուն հուշակաւոր շէնքին մէջն էր: Փարոս Մեծ պալատին շրջապատին մէջ էր: Բասթաղի, որ անխոնջ զննած է Բիւզանդիոյ աւերակներն, կը կարծէ որ այս Մեծ պալատն աւերակներն տաճկաց տանց խումբի մը տակն է այժմ, որ մինչև հիմայ քննուած չէ հնախոյզներէ: Նոյն իսկ Լապարդ Բիւզանդիոյ Մեծ պալատն պատմադիրն, չէ զննած այս կողմերս: Բարձրաւանդակէն, որ փարոսին վրայ կը նայի, Մեծ պալատը կը հաղորդակցէր Եւրոպիոյ և Ասիոյ բովանդակ գաւառներուն արեւելից և արեւմտից ամեն կէտերու հետ, նշաններով և սեղ սեղ կրակներ վառելով: Այս շէնքը մայրաքաղաքին ապահովութիւնն էր. ասոր միջոցաւ կայսրութեան սահմանաց վրայ ամենափոքր շարժում մը. հիւսիսային և հարաւային բարբարոսաց, կատաղի Բէյէնեկաց, և կամ ձիաւոր Սարակիսոսաց իսթէր և կամ Եփրատ գետէրէ անդին յարձակմունքն՝ կայսեր իմաց կուտային ամենամեծ արագութեամբ: Չեմ յիշեր թէ՛ ո՛ր Բիւզանդացի պատմադիրը կ'ըսէ, թէ քանի ժամ պէտք էր որ այս անցեալ դարերու հռոմէացիք Տարսու լեռներէն Հելէսպոնտոս և ամբողջ փոքր Ասիան կտրելով իսգիայէն կամ Տարսոնէն Բիւզանդիոն կը հասնէր: Բայց այս յայտնի է, որ այն ժամանակաց համեմատ շատ քիչ ատենի մէջ կը հասնէր:

Ասիոյ գծին վրայ առաջին փարոսը Սուրբ Օքսենտիոս (Չամլըճա) լեռան գագաթն էր, որուն բարձր գլուխը հեռուէն Հայտար փաշայի և Սկիւտարի դաշտերէն կ'երևնայ: Չինուորական կարգով հսկող ընտիր դէտերու մասնաւոր բանակ մըն էր, որք միշտ պատրաստ կը դիտէին ներսերէն եկած լուրերն անմիջապէս մեծ պաշտօնաւորանն հաղորդելու համար, որով կայսրը հանգիստ կրնային քնանալ: Բայց անոնցմէ մէկուն երեւցաւ որ փարոսներն իր հանգրստութիւնը կ'աւրէին. 866ին, յիսունըհինգ տարի Միքայել առաջնոյն Ռանկապէին գահէ ինկնալէն ետքը, և Միքայել Գ. ին զզուելի կայսրութեան ատենը, որ վերջը Արթեցոյ անուանեցաւ, որ իւր ախտից փոքրագոյնն էր, ժողովուրդը կրկէսը ժողուած էր, ուր որ կառարշաւ խողերով իւր տըղուն Վասիլի գահակից կայսեր և Եւրոքսիայի ինկերայ աղկան մէկ նո-

րածին զաւակին ծնունդը կը տօնէին: Միքայէլ միշտ զինով ժողովրդեան առջեւը կը վազէր, և նոր Ներոնի մը պէս կրկէսի խաղերուն սիրող, վի- նետաց կամ կապոտոսաց (1) զգեստներով զոր շատ կը սիրէր, այս ծիծա- դելի պատերազմերէն միշտ յաղթող կ'ելլեր: Ընթացք մը միայն մնացեր էր պակը առնելու, որ ոսկի թագ մըն էր և ըստ իւր ամբարիշտ սովորու- թեան Պլանքհենի Սուրբ եկեղեցին երթալով, հոն ընդդէմ կամաց իգ- նատիոս պատրիարքին, Սուրբ Աստուածածնայ փառաւոր զարդարուած ինքնա- շարժ արձանէն կ'ընդունէր:

Յանկարծակի աղաղակ մը հնչեց, ամենուն աչքերը դէպի, Փարոս դարձան որուն նշանները գէշ լուր մը կուտային: Մելիտինէին Սարակինոսներն էին որ ասիական գաւառաց վրայ կը յարձակէին, և մեծ վտանգ կը սպառնային աւարառութեամբ: Այն ատեն Միքայէլ տեսնելով որ ժողովրդեան միտքը անով զբաղեալ է, և վախնալով որ բաւական ուշադրութիւն չեն դնել իր ձիարշաւական քաջութեանցը, սաստիկ բարկացաւ և սկսաւ հառաչել որ անկա- րելի պիտի ըլլար իրեն ապրիլ՝ թէ որ գործոց հոգն ստիպէր զինքը մինչև իր սիրելի խաղերը թողլու: Հրաման տուաւ որ այս ամեն զինքը անհան- զիտ ընող նշանները վերցնեն, և հսկող պահապանները արձրկուին, և ամենեկին հող չընելով որ բովանդակ Ասիան ծանր վտանգի մէջ կը ձգէր, նորէն դարձաւ իւր կառքերուն և ձիերուն: — Այս Փարոսի եկեղեցւոյն մէջն, որ Սուրբ Աստուածածնայ ընծայուած էր, Ռանկապէ և իւր ընտանիքը քաշուած էին: Լևոն առ ձեռն պատրաստ բեմի վրայ՝ ոսկեզօծ դռնէն դուրս՝ կայսր հրատարակուեցաւ. եկրորդ օրը իւր յաղթական մուտքն ըրաւ Աւ- տուածապահ քաղաքն: Չվարանեցաւ իւր ստորագրութիւնը դնել այն պայմանագրոյն սակ, որով կը խոստանար պաշտպանելու կաթուղիէ կրօնն և մանաւանդ պատկերներն, թէպէտ վերջը կատաղի պատկերամարտ մը ե- դաւ: Վերջը մեծ եկեղեցին դնաց ամպիոնին վրայ թագ դնելու: Մազերը այնչափ կարծր էին՝ որ կինճի մազերու նման էին և Նիկէփորոս պատրի- արքը ոսկիէ թագը զլուխը դնելու ատեն՝ իբրև փուշէ մը ձեռունները վի- րաւորուեցան: Գէշ նշան, կը կրկնեն պատմագիրները միաբան, յայտնի նշան անգութ սրտի մը (2): Կայսրութիւնը յափշտակողը կարճահասակ էր, կարմրա- պոյն զբառ մը հագուած էր, երբ այն զգեստը կը հանէր ծիրանին հագուե- լու համար, Միքայէլ թշուառին ձեռքը տուաւ զայն, որ այն վայրկեանին մէկէն հագուեցաւ: Վերջը երբ Լևոն սոյն այս Միքայելին հրամանաւր սպան- նուեցաւ Բիւզանդացի ուսմիկն յիշեց այս դիպուածն, և աւելորդապաշտ մըա- քերով մեկնութիւններ կուտային:

1. Կրկէսի մէջ խաղցողներն չորս դաս կը բաժնուէին և զատ զատ դունով զգեստ կը հագնէին՝ ձերմակ, կանաչ, կապոյտ, կարմիր: Այսպիսի բաժանմունք քաղաքին մէջ ալ ներքին խել մը կուրններու պատճառ եղած են:

2. Ազգային պատմագիրք Լևոնի կայսրութեան ատեն ըրած քաջութեանցը վրայ միայն կը խօսին: Կարելի է որ յոյն յիշատակագիրք ազգային ատելութեամբ զգածեալ՝ այսչափ գէշ կը նկարագրեն գլխոն:

Իսկ Միքայէլ և Բրոքքըրիս այն սուրբ մատրան մէջ փակեալ կը սպասէին որ իրենց վիճակը որոշուի, Լևոն չհամարձակեցաւ սպաննել զանոնք, և գիտնալով Ռանկապէին անշահասէր բնութիւնը՝ բաւական սեպեց միայն Բրոքքի վանքին մէջ զիրենք փակել: Աթոռընկէց կայսրը համակամութեամբ յանձն առաւ և վանքը քաշուեցաւ: Բրոքքըրիային մագերը կտրեցին, Կորկոն և Թէոփանոս աղիկներովն վանք մը փակեցին, զոր ինքը շինել տուած էր Բիւզանդիոնի մէջ՝ ի պատիւ իր համանուն սուրբին, և հոն ապրեցաւ առանձնութեան, յուսահատութեան և խեղճութեան մէջ: Թէոփիլակոսս և Նիզեմաս Միքայելի երկու ողջ մնացած աղաքը, այն ատենուան սովորութեան համեմատ ներքինացուցին և աքսորեցին Բրոքքի վանքը իրեն հօրը քով: Լևոն պզտիկ ոտճիկ մը կապած էր այն մարդուն, որոյ թագաւորութիւնը այնպիսի ամարդութեամբ յափշտակած էր: Այս ոտճիկն ալ այնչափ նեղելով կը վճարէին՝ որ խեղճ կայսրը բոլորովին աղքատութեան մէջ ընկաւ: Ամենեկն գանգաւ մը չ'ըրաւ և վանքին մէջ Աթանաս անուան տակը քսանըօթը տարի ապրեցաւ, խոնարհ աշխատաւոր եղբօր մը պէս խիստ ողորմելի կեանք մ'անցընելով: Խօցիկին պատուհանէն կը տեսնար արևու մնած ատենը մեծ պալատին ոսկեզօծ կղմտրաց արևէն փայլիլը, ուր որ երբեմն թագաւորած էր: Ժողովուրդն ալ բոլորովին զինքը մոռցած, մինչև անոր ողջ ըլլալը չէին գիտեր: Ամենեկն ուշադրութիւն չէր ըններ ինչ զիպուած որ Բիւզանդիոնի մէջ կը հանդիպէր: Անտարբեր աչօք տեսաւ Լևոնի սպաննուիլը՝ Միքայելի կողմակիցներէն. տեսաւ նոր յաղթականին կոխներն ընդդէմ թովմաս թիկնածուին, որուն առջ ոտքերը և ձեռքերը կտրեցին և վերջը ցից հանեցին: Դարձեալ Թէոփիլէ պատկերամարտին թագաւորութիւնը. որ Կոստանդնուպոլսոյ պարիսպները նորօգեց և եկեղեցեաց պատերուն վրայ պատկերաց տեղ անանոց դէմքերը նկարել տուաւ և Ղազար ճգնաւորին ասիերը այրել տուաւ, վասն զի պատկերաց երևելի նկարիչ մ'էր: Եւ որովհետև ինքն կունտ գլուխ էր, ամենուն հրաման տուաւ որ գլուխին գերծեն՝ սպառնալեօք խարազանի, պատրուակաւ՝ իբր թէ նախկին Հռովմայեցոց պարզութիւնը կուզէր նորոգել: — Երբէք ծիրանոյ փափաքը չմտաւ նորէն այն ծերունի ճգնաւորին սրտին մէջ, բոլորովին հրաժարեալ յաշխարհէ՝ ամենեկն թագաւորութիւնը կորսնցնելուն համար չզղջացաւ, ինչպէս որ Դիոկղետիանոս ըրած էր: Սաստիկ ապաշխարանաց տակ երկայն տարիներ ապրեցաւ և խոր ծերութեան մէջ մեռաւ 840ին: Իր անղբանիկ տղան Եսատտիոս անունով՝ որ կրօնաւորած էր՝ իրմէն հինգ տարի անելի ապրեցաւ, և խոշոր ասուի զգեստը հագաւ երեսուն տարիէն անելի: Երկրորդ որդին՝ որ վանքին մէջ իգնատիոս անունը առած էր, երևելի հայրապետ մ'եղաւ և մինչև Կոստանդնուպոլսոյ պատրիարքը, թէպէտ խեղճը ներքինացուցեր էին:

Շարունակելի

Թարգմ. Մ . Ծ . Պ . Ազարեան .